

ՄԻՈՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1935 — ԱՊՐԻԼ

ԹԻՒ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՂՈՒՅԱՅՔ



Այս բառը, շատոնց իր իմաստը կորսնցուցած՝ կեանքին մէջ, բառարաններէն եւ եկեղեցական մատենաներէն ներս միայն կը պահէ լոկ հնախօսական արժէք մը։

Առասպել չէ երբեք, ո՛չ ալ երեւակայութեան հնարք սակայն՝ երբ կ'ըսեն թէ, հին դարերուն մէջ, մարդիկ, կրօնական ապաշխարութեան օրերուն մանաւանդ, իրենց հոգին դորացնելու խորհուրդով, ա՛յնքան զրկանքի կ'ենթարկէին մարմիննին որ, սնունդի համար կը բաւականանային ճացով եւ աղով, հիւանդներուն միայն թոյլատրելի նկատելով քիչ մը բանջարեղէնի արտօնութիւնը, իբր շնորհ։

Ճամբորդի մը օրագրութիւնը, որ վերջերս հրատարակուեցաւ, կը պատմէ թէ տակաւին հազիւ երեք դարեր առաջ, Ս. Քաղաքիս մէջ, այս նուիրական յարկին ներքեւ,

քանինե՛ր ճշդիւ կը գործադրէին խտտակեցութեան այդ կանոնը, և, հաւատքով յորդ և հօօր, ի՛նչ ինդալից զգացմամբ կ'սպրէին, և կը կատարէին իրենց պարտականութիւնները։

Ո՛չ ընդհանուր զիտական լոյսերու դիմենք, և ո՛չ առողջարանական ցուցմունքներու՝ այդպիսի կենցաղակերպի մը կարելիութեան կամ անհնարութեան թերուզէմ փաստեր դասաւորելու համար: Ընդունինք թէ իրականութիւն մըն էր ատիկա իր ատենին. ու ընդունինք դարձեալ թէ ժամանակը, որ մեծ կերտողն ու քանդողն է միանգամայն, պէտքերու և պահանջներու աւելի կամ նուազ ստիպողականութեան առջև, դարերու ընթացքին հետզհետէ եղանակաւորած է ամենահին այդ կերպը, եկեղեցական կանոնադրութեամբ նոյն իսկ վերածելով զայն ոմանց մօտ նուազ թոյլ՝ այլոց մօտ լայնագոյն կարգադրութեանց:

Ի այց որովհետև, Առաքեալին մտածութեամբը նոյն իսկ՝ Աստուծոյ թափառութիւնը, այսինքն հաւատքի կեանքը, ո՛չ կերակուրի եւ ո՛չ ըմպելիի հարցերով է որ պիտի փառաւորուի, ոչ մէկիս խղճմտանքին կրնայ վրդովանք պատճառել ժամանակէն ու բարքերէն հարկադրուած այդ փոփոխութիւնը: Ու մենք, չբաժնուելով հանդերձ պահեցողութեան վերաբերմամբ մեր եկեղեցւոյ ողջմտութեան որդեգրած կերպէն, Աղուհացիին վրայ կը նայինք, իբրև այլաբանական արժէքի մը վրայ, ինչպէս կ'ըլլան առհասարակ կիրարկութենէ ինկած հին և նուիրական իրերը և անուսնները:

Աղուհացի. այո՛, այդ բառին մէջ պատկեր մը՝ իմաստի տարազ մը կայ, որ կրնայ մեզի խօսիլ դեռ բաւական բարձրէն, ուղղակի մեր հոգւոյն հետ կապ ունեցող հարցի մը, աւելի ճիշդ՝ պարտականութեան մը վրայ քաշելով մեր ուշադրութիւնը: — Եթէ հացը ամենէն հիմնական պէտքն է ֆիզիքական կեանքին և աղը՝ համը անոր, ոչ-նիւթական տեսակէտէն նկատի առած ատեններս՝ Աղուհացի պէտք է նշանակէ հոգևոր կեանքին հիմն ու համը, որոնք կրօնքն ու բարոյականը կրնան ըլլալ գերազանցապէս:

Կրօնքը հիմն է արդարև, այսինքն հաստատութիւնը, ու բարոյականը՝ համը, այսինքն շնորհը կեանքին:

Իրաւամբ ըսած է մեծ միտք մը թէ «Կրօնքը իտէպլին բաժինն է մարդկային կեանքին մէջ» . առանց անոր՝ որ և է իմաստէ և արժէքէ զուրկ պիտի ըլլար մարդը ինքնին երկրի վրայ: Անհատի մը ոչ այնքան զործերուն, որքան ձգտումներուն մէջ, որոնք հոգիին ներքին կենդանութեան վառարանը կը ցուցնեն, այսինքն կրօնքին մէջ է որ ի յայտ կուգայ իր անձնաւորութիւնը: Պարագան նոյնն է, աւելի մեծ չափի մը վրայ անշուշտ, ժողովուրդներուն համար, որոնց հաւաքական կեանքին լիակատար արտայայտութիւնը աւելի իրենց կրօնքին մէջ է որ կը տեսնուի քան թէ անոնց պատմութեան մէջ:

«Կրօնքը հոգիին պէտքերուն եւ իմացականութեան ճիգերուն արտադրոյթն է» կ'ըսէ ուրիշ մը: Հոգիին գերագոյն պէտքը կամ կարիքն է սէրը, իսկ միտքինը՝ լոյսը, այսինքն զութ և ճշմարտութիւն: Հանէ զութի զգացումը մարդէն, ան պիտի նմանի ծաղկաբաժակին, որուն մէջէն փրցուած է բեղնափոշին կրող մասը. վերցո՛ւր անկէ՝ ճշմարտութեան իղձը, անիկա պիտի խորհիլ տայ քեզի արձանի մը կուրուսեանը վրայ:

Կրօնքն է մարդուն հոգևոր կեանքին հիմը կազմող ուժը:

Իսկ բարոյակա՞նը, ըստ Լամբնէի՝ «այն տունկը, որուն արմատները երկինքի մէջ են, ու ծաղիկներն ու պտուղները կը ինկին ու կը գեղեցկացնեն երկիրը», անիկա հոգիին այն շնորհն է, որ թոյլ չի տար որ կրօնքի խորհուր-

դովը սնած ու ուռճացած առաքինութիւնները շեղին բնաւ իրենց նպատակէն . այսինքն ինքն է որ կեանքի մէջ անոնց կիրառութեան կերպն ու պայմանները կը ճշդէ : Իր սկզբունքները բացարձակ ճշմարտութիւններ են՝ այնքան ատեն միայն, որքան ատեն իր կապը կը պահէ կրօնքին հետ, այսինքն ցորչափ չի դադրիր լինելէ ինչ որ է . վասնզի իր իսկութեանը մէջ կրօնքին ծնունդն է բարոյականը, քանի որ առանց Աստուծոյ գաղափարին, անբացատրելի իմացում մը պիտի մնար ան, ինչպէս կը մտածէ նոյն ինքն Քանդ :

Երբ կը բաժնես երկուքը իրարմէ, երբ բարոյականը կը փրթի կրօնքէն, կ'երթայ իր հաստատութիւնը վնասել շահու կիրքին մէջ . ու այն ատեն ճնշողին կը կորսնցնէ իր զեղեցկութիւնը, առաքինութիւնը՝ իր դասերը, և պատմութիւնը՝ իր օրինակները : Բարոյականը պէտք չէ լինի կցկտուր . այսինքն ներելի չէ որ մարդս իր կեանքին միայն այս կամ այն կողմին կամ մէկ քանի կողմերուն վրայ, և կամ երբեմն երբեմն, այսինքն ընդհատաբար հետևի բարոյականութեան օրէնքներուն : Առանձնական կեանքի համար զատ՝ և հանրային կեանքի համար զատ բարոյական չի կրնար ըլլալ . ինչպէս նոյն և մի է հողին, նոյնպէս մի և նոյն է բարոյականը, և ատով է նոյն իսկ որ անիկա հիմն է ընկերութեան :

Հացն ու համը . հիմն ու ոյժը, հաստատութիւնը և վայելչութիւնը . երկուքն ի մի . կրօնքն ու բարոյականը միասին պէտք է լինին միշտ կեանքին տալու իր արժէքն ու նշանակութիւնը :

Գէթ գայս կարենար խորհիլ սալ մեզի Աղուհացքը :

* * *

ՍԻՐՏՍ ՔԵԶՄԷ ԲՂԽԵՑԱԻ...

Սիրսս քեզմէ բոխեցաւ . կը սեւեռի քու արհիղ,
 Ինչպէս աստի մ'որիւ աստի անհունօրէն ծըլարձակ .
 Պասկեդդ անա՛ կը՝ բացուի հայելիէն ըսպիսակ
 Ուր ժամանակն իր սլաքալ ցոյց կուսայ պահ մը վրճիս...

Եթէ ինձի յայտնուէ՛ր դէմդ բարի քարտէն,
 Ի՞նչ կարօտով իմ ձեռներս կ'ըլլային ձոյր յոյսին...
 Հիմա ձեռներս աղօթքի հայցումին մէջ կը մըսին . —
 Եթէ արհա վէր մը քա՛ր ձայնիդ աղեղը նսրէն...

Լոյսն իր գինին կը թափէ դառնութեան մո՛ւթ բաժակին .
 Ամէն օր քիչ մ'աւելի կը մօտեամ անկազակին
 Սնուերներուն որ ինձի կը հիւսեն նոր շորաներ...

Կարեցայի՛ր դեռ գտնել նամբան ուր քեզ կորուսի,
 Երբ հրաժեցի արեալոյսն անվերջօրէն կ'արիւնէր,
 Ա՛հ, զգալ շունչդ խորունկ մերիկին մէջ երազի...

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ